

Կոմս ՊԼՈՒԹՈՎԻԲՆ այսքան եւ այսպիսի պաշտօններ ամենայն գովութեամբ կատարած լինելէն բաւական կհասկըցուի իրեն գործունէութիւնը եւ բարակամտութիւնը . բայց իրեն աւելի մեծ գովասանքը այն է որ իրեն բարուց ազնուութեամբը , մեծանձնութեամբը , հայրենասիրութեամբը եւ ուսումնասիրութեամբը ամենուն զարմանալի եղած էր . այնպէս որ իւր ժամանակը մեծ մարդ մը չկար Ռուսաստանի մէջ որ իրեն մտերիմ բարեկամ չճանչնար զՊԼՈՒԹՈՎ , եւ անով չըպարծենար , ինչպէս նաեւ Քարամղին , Տմիթրիէվ , Ժուլով , Ժաշկով , Ռուզարով , Դմիտրիէվ , Ժաշկով , Ռուզարով , Պատիւշիւնած : Մեծ սէր ունէր ամէն տեսակ խոհական յառաջադիմութեան . ուստի ամենայն տաղանդաւոր մատենագիր երբոր իրեն պաշտպանութեանը կդիմէր :

անկարելի էր որ բաղձանացը չհամնէր :

ՊԼՈՒԹՈՎԻԲՆ մէկ կատարելութիւնն ալ այս էր որ այնպիսի բարձր պաշտօններու մէջ գտնուելովն ալ՝ ոչ իւր խոնարհամուութենէն ետ կկենար , ոչ իրեն պարզ եւ անպաճոյճ ապրուստէն , եւ ոչ իրեն հաւատարիմ բարեկամներէն կպաղէր կամ կհեռանար երբէք :

Զարմանալի էր նաեւ իրեն յիշողութիւնը , եւ այնչափ տեղեկութիւնները որ կարգացողութեամբ հաւաքեր էր , մանաւանդպատմական նիւթերու կողմանէ : Հետը խօսղը կարծես թէ չէր իմանար թէ Տէրութեան առաջին մեծ պաշտօնատիրոջ առջեւը կեցեր է : Վերջապէս ՊԼՈՒԹՈՎ կոմսը նախ մարդ էր եւ կատարեալ մարդ , եւ ապա իշխանաւոր՝ ամենայն պատուոյ եւ մեծարանաց եւ անմահ յիշատակի արժանաւոր :

Ա.Շ Խ Ա.Ր Հ Ա.Պ Ա.Տ Ո Ւ Մ (*) .

Աստուածաշունչ սուրբ Գրոց խօսքին նայելով , ամենայն մարդկանց նախահայր ունախամայր Աղամ ու եւա եղած են , եւ աշխարհիս ամէն կողմերը նոցա սերունդներն են բռնած : Զրհեղեղէն ետքը աշխարհս բնակիչներով լեցուցին նոյայ որդիքը Մեմ , Քամ եւ Յաբեթ , որ եւ նահապետք են ամենայն ազգաց , ասկից սովորութիւն եղած է բոլոր ազգերը եւ ժողովուրդները երեք մեծամեծ ցեղեր բաժնել , այսինքն Անմական , Քամական եւ Յաբերական :

Այս պատճառաւ այն տարբերութիւնը՝ որով մարդիկ կզատուին իրարմէ իրենց մորթին գունովը , մազերուն երկայնութեամբը կամ կարծութեամբը , ձեռքերուն եւ ոտքերուն ձեւերովը եւ այլն , պէտք չէ համարիլ

իրեւ ամէն մէկուն սեպհական յատկութիւնք , այլ պատահական դիպուած՝ որ կլիմային , երկրին ու կենցաղավարութեան կերպին հազարաւոր տարիներով ունեցած ազգեցութենէն առաջ եկած է :

Մեմայ սերունդը կբնակի Ասիոյ միջին , Հարաւային եւ արեւելեան կողմէրը , որ ահագին ընդարձակութեամբ տարածուած երկրներ են . նմանապէս Հնդկաց ծովուն կղզիները եւ Խաղաղական Ովկիանոսին մէկ քանի կղզիները : Նոցա երեսին գոյնը մեծաւ մասամբ գեղինի կղարնէ , եւ իրենց կլիմային համեմատ՝ բաց գեղինէն մինչեւ մութ գեղին կերթայ , եւ երբեմն մինչեւ շագանակի գոյն : Նոցա աչքերը նեղ են՝ քթին քովերէն կողմնակի գեպի վեր երկնցած , երեսներուն վարի կողմը գեպի վեր երկնցած , մազերը երկայն եւ ողորկ , մեծաւ մասամբ թանձր ու հաստ , եւ փայլուն ու գեղեցիկ սեւ գունով :

(*) Այս վերնագրով կրնեմք ամսագրոյս մէջ՝ Քէրպէր անունով զերմանացի նեղինակին գովելի մէկ աշխատասիրութեան քայլուածը կամ նետեռութիւնը , զանազան յոդուածներով :

Այս ժողովուրդները սովորաբար Մողոլ կը-
սուին, իսկ ըստ ցեղապետութեան Սեւմական
սերունդք, եւ խոցանէ են Թաթարք, Պար-
սիկք, Հնդիկք, Ճափոնացիք, Զինացիք եւ
Մալայեցիք:

Քամայ սերունդը կընակի Ավրիկէի միջին
ու հարաւային կողմերը, Մատակասքար կըդ-
զին եւ նոր Հոլանտիա: Սոցա մորթին գոյնը
սեւ է կամ մութ շադանակի կզարնէ. բայց
այս շադանակի գոյնն ալ ոչ երբէք դեղինի
կանցնի, այլ միշտ սեւի կփոխուի: Կերպարանք-
նին գեղեցիկ չէ, ճակատը նեղ, քիթը փոքր
եւ տափակ, շրթունքը խոշոր ու կախ, մազե-
րը բրդի նման ու կարճ: Այս ժողովուրդները
Նիկրիսացի կըսուին կամ Սեւանորք, եւ ըստ
ցեղապետութեան Քամական սերունդք. այս-
պէս են Ֆէլլահք, Քաֆրաստանցիք, Օթենթա-
ցիք եւ նոր Հոլանտիոյ մէջ եղած Փափուաս-
ները: (Ամերիկայի ազգերուն մէկ մասը Մո-
ղոլներէն առաջ եկած է, որ Ալէութեան կըդ-
զիներուն վրայէն անցած են Ամերիկա, եւ
մէկ մասը Եթովպացիներէն կամ Հապէշնե-
րէն, որ այլ եւ այլ ժամանակ ուղղակի գնա-
ցեր են Ամերիկա):

Յաբեթի սերունդը կընակի Ասիոյ այն
կողմը՝ որ Կովկասեան լեռներուն բոլորակին
է, եւ աւելի փոքր Ասիան, եւ յետոյ բոլոր
եւրոպան: Նոքա Ամերիկա ալ անցան, եւ հետ
զհետէ անցնելու վրայ են միլիոններով: Ա-
մերիկայի ժողովուրդները, որ ինչպէս վերն
ըսինք՝ Մողոլներէն առաջ եկած են, եւ կէս
մը Եթովպացիներէն, կամաց կամաց Յաբե-
թական սերունդին մէջ կլնկլմին, եւ շու-
տով պիտի համնի այն ժամանակը՝ յորում
բոլոր Ամերիկայի բնակիչները Յաբեթականք
պիտի լինին: Այս ցեղին արտաքին տեսքը
չելք ստորագրեր. ընթերցողը (Հայը) բա-
ւական է որ ինքը իւր անձին վրայ նայի:

ՄԱՐԴՈՒՄ ՎԵՃԱԿԻ ԶԲՀԵԳԵՂԵՆ Ա.Ա.Ա.Ջ.

Մարդու իրեն կեանքը պահպանելու եւ ա-
մէն վասնգէ ու օդին վնասներէն ազատ պա-
հելու համար, բուսոց եւ կենդանեաց մէջ,
եւս եւ քարանց եւ հանքաց մէջ գտած է
իրեն ամէն պէտք եղած հնարքները: Դըլ-
խաւորապէս երկու պատճառէ ստիպուած է
այս բանիս աշխատելու, եւ ասոնք են հարկ
եւ փորձառութիւն: Ասոնց վրայ աւելցած է ի-
րեն կեանքը քաղցրացնելու ջանքը, եւ որ-
չափ կարելի է վասնգներէ ազատ մնալու եւ
աշխատութիւնները թեթեւցընելու փափա-
քը. ասով մարդուս հնարագիտական ոյժը
սաստիկ մեծցած է, բայց անոր հետ իմիասին
աւելցած են միշտ նաեւ իրեն հարկաւորու-
թիւնքը կամ կարօտութիւնները:

Ամէն բանէ առաջ հարկաւոր եղածը հա-
գուստն է: Անձրեւային գիշերը՝ նաեւ ա-
րեւադարձներուն տակը՝ մարդուս մերկ
մարմնոյն վրայ շատ գէշ տպաւորութիւն կը-
նէ: Հնարագէտ մարդը հարկաւ պիտի մտա-
ծէր թէ այս բանէս ինչպէս ազատի: Խկզքան
որ եւ իցէ թանձր տերեւններով վարսագեղ
ծառ մը բաւական կրնար համարուիլ որ
մարդ անոր տակը պատուղարուի. բայց ամէն
ժամանակ կարելի չէր ծառի տակ կենալ,
եւ մաշկեղէն մորթը կամ կաշին եղաւ իրեն
առաջին հագուստը: Վրայ եկաւ քաղցը կամ
անօթութիւնը. առաջին կերակուրն եղաւ
ծառերուն պտուղը կամ որ եւ իցէ պտուղ.
բայց յզփութիւնը կամ ձանձրութիւնը ստի-
պեց զինքը որ ուրիշ բաներ ալ գտնէ՝ իրեն
մնունդ տուող կերակուր: Եթէ ընդունիմք
թէ մարդիկ ջրհեղեղէն առաջ ալ սովորու-
թիւն ըրած էին միս ուտելու, հարկ կլինի
ըսել որ թերեւս գիշակեր կենդանիները ցը-
ցուցին իրեն մսին համը, եւ անոր մննդա-
բար զօրութիւնը. մարդն ալ սկսաւ որսոր-
դութեան հետ լինել:

Նառէն ընկած ծիւղը առաւ իրեն գաւազան ըրաւ . բոյսերուն փուշը առաւ՝ գաւազանին ծայրը անցուց եւ իրեն գեղարդ շինեց : Ո՞ գիտէ ո՞ր հնարագէտ հանճարը տեսնելով ծառի արմատին կակղութիւնը , մտածեց որ անկից կարճ սրածայր ցուղեր պատրաստէ , եւ այնպէս հնարուեցան աղեղն ու նետերը : Կայծակը զարկաւ ծառին , եւ դիպուածով կենդանի մը մեռուց , ամէնքը հետաքրքրութեամբ այնաղը վազեցին . թերեւս տղայք վախցան կրակէն , բայց ցըրտէն նեղութիւն քաշողները այն տաքէն ախորժեցան . եւ որովհետեւ կրակը վառ պահելու համար բաւական էր վրան փայտ աւելցընել , ուստի եւ կրակ վառելու գիւտը հնարելը գժուար չէր : Մարդիկ աեսան անշուշտ կէս եփած կենդանի մը . այն մսին ախորժական հոտէն ուղեցին համը նայիլ , եւ անկից մէկուն մտքէն անցաւ հում միսը փայտին ծայրը անցընել ու խորվել : Միսը այնչափ համեղ էր , եւ ծամելը այնչափ դիւրին որ գուցէ այն ատենի մարդիկը միշտ խորված միս կուտէին , եւ ասոր համար ալ կրակը վառ կպահէին : Որսորդութիւնը , հագուստը եւ խոհարարութիւնը ահա այս կերպով սկսան : Տեսան մարդիկ որ կենդանիները շատ ախորժելով ապաւաժ մը կլզեն , եւ

այն ապաւաժը կամ քարը աղէ եղեր . մարդը որ ուրիշի վրան տեսածը կսիրէ ինքնալ ընել , փորձեց , եւ անկից միտքը եկաւ որ խորովածը աղէ . այս կերպով հնարուեցաւ կերակուր համեմելը :

Կենդանիներէն ուրանք՝ եթէ իրենց հետ աղէկ վարուիս՝ դիւրաւ կընտանենան , մանաւանդ անոնք որ ի բնէ փափկասէր կամ տկար են : Արջառը , ոչխարը , ձին , ուղար եւ շունը շուտով մարդուս ընտանի անտուններ դարձան , եւ տուին անոր իրենց կաթը խմելու , միսը ուտելու , բուրդը եւ մորթը հագնելու . շունը մարդուս ծառան ու պահապաննեղաւ , եւ ուրիշներու հետ կոռւելու ատենն ընկեր եւ օգնական : Հովիւներն ու որսորդներն արդէն կային , քիչ ատենէն ձկնորսներն ալ շատցան :

Որսորդութեան , ձկնորսութեան ու խոհարարութեան ետեւէն շուտով հասաւ ամէն գիւտերէն աւելի օգտակարն ալ , որ է երկրագործութիւն : Տարակոյս չկայ որ մարդը այս արուեստն ալ բնութենէն սովորեցաւ : Քիչ ատենէն հնարեցին մարդիկ նուագարանը , եւ մինչեւ ջրհեղեղին ժամանակը նաւ շինելու արուեստը խիստ աղէկ առաջ գնացած պիտի լինի , ինչպէս որ յայտնի էերեւի նոյայ տապանին շինութենէն :

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ի Ք

ԿՃՂԱԿԱԲԱՇԽԱ ԱՆԱՍՆՈՅ ՔԱՆԻ ՄԸ ՑԱԽԵՐԸ ԵՒ ՆՈՅԱ ԴԵՂԵՐԸ՝ ԸՍ ԱՍԽԱՅԻՈՅ.

ՇԱ.Պ կամ ՏԱ.ՊԱ.Խ.

Այս ցաւը կճղակաբաշխ՝ այսինքն չարալ ունեցող կենդանեաց կպատահի , եւ նշաններն են բերնէն շողիք վաղելը , գէշ հոտիլը եւ լեզուն գուրս երկնցընելը :

Այս ցաւը գարնան ատենէն կսկսի , եւ շատ կճարակի , մինչեւ լեռներու վայրի խո-

ղերն անգամ անկից կբռնուին : Եթէ շուտ մը առաջքը չառնուս , կենդանին կտկարանայ , կաթէ կիտրուի , սախնքը կցամքին եւ կմեռնի անգամ :

Դիտողութիւն ընող փորձառու գեղացիներն ըսին թէ այն տարին որ գարնան մօտերը լաւ օգեր կընէ , ձիւնը կհալի , երկիրը